

## ԻՇԽԱՆԱՑ ԿՂԶԻՔ /

(ՑԵՍ ՀԱ. ԾԲ. յէջ 506)



ԱՍԻԼԱՍԻ և կոմմնենոսի բանտկաներն իրարու զարնուեցան խոր գիշերուան մէջ, վարդար գետին վերայ, որ է Թրակիոյ նախկին Աքսիոս գետն, Սելանիկի մօտ. երկու հրամանատարը ալ պատերազմին մէջ մտան, վասիլաս բողորվին յաղթուած, Սելանիկի միջնարերդն ապաւինեցաւ, և բռնադատեցաւ անձնատուր ըլլալ. բռնեցին զինքն և աչուրները փորեցին: Ալեքսիոն պատիներով ճոխացած, սեբաստոս ալ անուանեցաւ: Այս տիտղոսն մինչև այն ժամանակ թագաւորող ընտանեաց անձանց միայն կը արուեր: Բարեյալող զօրապետն, որ ծշմարիտ պաշտպանն էր գահուն, յաղթող երկու մեծամեծ բանակաց, որոց կայսրութեան երկու գլխաւոր զօրապետք կը հրամայէին, յաղթական մուտք մ'ըրաւ յԱստուծոյ պահպանեալ քաղաքին մէջ:

Այս միջոցիս, իսահակ, կոմմնենեանց երկորոդն, Անտիոքիոյ հրամանատարութենէն դարձեր, կ. Պոլս եկեր էր: Բռուանիստ մեծ պատով ընդունեցաւ զինքն, ընդարձակ կալուածներ նորհեց, և եղբօրը պէս, սեբաստոս պատուանուն անոր ալ տուաւ: Մեծ պալատան մէջ բնակեցաւ, կայսեր ներքին խորհրդականն եղաւ, և խիստ կարեւոր անձ մը դարձաւ: Երկու եղբարք կայսրութիւնը իրենց փառքով լցուցին: Յարմար ժամանակին հասած կ'երևէր, մայրաքաղքին և գաւառաց ժողովութեն, վերջին

բիներուն մէջ յաջորդաբար նոր թիկնածուներուն անվերջանալի խոռվութիւններէն ձանձարացած, կը հեծէր, ընկնեալ՝ զօշագաղ և կծծի պաշտօնակացարի կայսրութիւնը կ'այնակ վաղանցուկ կայսերաց ժամանակ ալ՝ անփոփի մնացած էին: Ամեն կողմէ թագաւորական ցեղ մը կ'ուզէին, նըշանաւոր ընտանիք մը, միաբան և զօրաւոր, որ կարող ըլլայ կողմնակցութիւններն ննջել, եւ ուժով կառավարութիւնը մը հաստատել ազնուականաց վերայ յենեալ, զորս վերջապէս սկսան նախամեծար սեպել, քան ցած և բռնաւոր սակաւապետական և պաշտօնակալաց և դիւանի պաշտօնէից կապավարութիւնը: Ամենուն հաւանութիւնը կոմմնենեանց վերայ էր, ասոնցմէ աւելի ծանուցեալ ընտանիք չկար, ասոնք միայն յարմար և կարող կ'երևէին կայսրութեան վերանորոգութեան գործն գլուխ հանելու: Աննա Դալասսենի սիրտն սկսաւ բարինել, քիչ մ'ալ ներդութիւն և տագնապ, և ահա պառաւեալ պատրիկունին պիտի կարենար տեսնել իւր որդւոցն անմահ փառքը:

Արեմոնից մեծ ծառայն անուանեալ Ալեքսիս կոմմնենու կայսեր անմիջական մօտաւոր անձանց ատելութեան առարկայ մ'էր: Նիկեփորայ կասկածելի եղած էր, սպառնացան զինքն

աքսորելու, մինչև անոր աշուըները փորել կը մտածուէր, վերջապէս հեռաւոր տեղուանք նոր յարձակմունք մը յանձնուեցաւ Ալեքսիսի, յուսալով որ հոն կ'ապաննուի: Մ'իայն Մարիամ կայսրուհին անոր հաւատարիմ մնացեր էր, և անոր գէմ ծածուկ լարուած որոգայթներն կ'իմացընէր իբրեւ:

Մէկ կողմանէ ալ յուսահատական միակերպութեամբ ապստամբութիւնք զիրար կը յաջորդէին: Երկու տարի չէր եղած որ Նիկեփոր Բյուտանիատ զՄ'իքայէլ աթոռէն վար առեր էր, և արդէն Բյորիէն, Վասիլիս, կոստանդին Դուքսա ետևէ եղած էին զինքն ալ վանտելու: Հիմակ ալ կարգը Նիկեփոր Մ'ելիսացւոյն եկեր էր, որ ամենէն ահաւորագոյնն էր: Ասոր վերայ շատ հոգ կը տանէին կոմնենեանք, վասն զի իրենց մօտ ազգական էր, և իրենց Եւգորգիս քրօջ այրն. Երկայն ժամանակ Քիխոս Կղզույն մէջ իր ընդարձակ կարուածոց մէջ կ'ապրէր, և անկէ յարաբերութիւն մը կապած էր կարիսյ (Փոքր Ասիսյ) եղերաց տիրող թուրք էմիրներու հետ, անոնց քանի մը քաղաք տուեր էր, և ինքզինք Բասիլիս կ'անուանէր, Այս նոր գործակցաց օգնութեամբն՝ գրեթէ ամբողջ Փոքր Ասիսյ տիրած էր, Փոխուգոյ, Գաղատիսյ, և մինչեւ Նիկիոյ մօտեցեր էր: Վատանգն մեծ էր. Նիկեփոր շատ ծերացեր էր, և չէր կըրնար անձամբ անոր գէմ երթալ, և կը զղար որ քովէն հեռացուցեր էր զԱլեքսիս կոմնենու, թիկնածուաց պաշտօնական հարուածն: Հա կանչեց, և հրամայեց անոր որ Քաղկեդոն անցնի, և կայսերական բանակին հրամանատարութիւնն ձեռքն առնու: Բայց Ալեքսիսի համբերութիւնը հատեր էր: Համնզեալ ըլլարով՝ որ պըզտիկ ձախորդութիւն մը պատահելու ըլլայ, պիտի ամբաստանեն զինքն, իբր իւր քեռանեն խորհրդակից, մերժեց

առաջարկն պատերազմին գործոց զլուխ կենալու: Մ'ելիսացին ալ անվախ՝ Մ'նատողուի իշխանութիւնը թուրք իշխեցողաց հետ մէջերնին բաժնեցին:

Իսկ պալատան մէջ կոմնենեանց գէմ ծածուկ լարուած որոգայթներն երթարով շատցան: Երկայն ժամանակէ ի վեր, ինչպէս տեսանք, կոմնենեանց կողմանակից էր Մ'արիամ կայսրուհին, իսահակայ խնամի ըլլարով: Այս իշխանուհիս հանդիսապէս որդեգրեր ալ էր զԱլեքսիսի, յուսալով այդ միջոցաւ զօրաւոր պաշտօպանութիւն մը գտնել՝ իր միակ որդուցն, զոր իր առջի ամեւսինէն՝ Մ'իքայէլէն ունեցեր էր: Մ'իւս կողմանէ, Նիկեփոր Բատանիատ, հակառակ կողմակցութենէ գրգռեալ, կը մոտածէր իրեն յաջորդ ընտրել, իւր քեռորդին Մ'նադենէս: 1081 տարւոյն սկիզբն էր. կայսրուհին գաղտնի դաշնակցութեամբ կոմնենեանց հետ կապուած ըլլարով, փետրուարի մէջ իւմացուց իրենց, որ անդառնալի որոշուած էր իրենց կորուսաը, և յաջորդ օրն գարանի մը մէջ պիտի ձգէին զիրենք և սպաննէին: Մ'էկէն որոշեցին մայրաքաղաքէն ելնել իրենց կողմակցաց հետ, և Թրակիոյ Զուրուլոն (Չորլու) քաղաքն ժողովել:

Բուն բարեկենդանի կիրակի գիշերն, որ այն տարին փետրուարի 15ին Կ'ինար, փախստականք ծածուկ գուրս ելան Բլագեռնեայց գունէն: որ Ռոկեղուրին վերայ Բիւզանդիոյ ծայրն էր, Երկաթապատ փայտեայ ծանր գրոներն նորէն գոցեցին և բանախները կոտրեցին, և հոն մօտ կայսերական ախոռներէն իրենց պէտք եղած ձիերն առին, և միւս մնացած ձիերուն ծընկուները կոտրտեցին: իսահակայ և Ալեքսիսի երկու եղբարց հետո՝ փախան

1. Էյվան Ուերայ քափուսուի մօտ հիմակ քցուած է:

նաև թակուրան հայազգին, չումբեր-  
տոպուլոս հոչակաւոր բաղդախնդիրն,  
Ռորերդ կիւփարի քեռորդին, և  
Գէորգ Պալէուկ կայսերական գլխա-  
ւորաց ամենէն տւելի ժողովրդեան հա-  
ճելի անձն։ Շատ խուճապով ըլլարով  
իրենց փախուանն, շկրցան հետերնին  
կանայքն ալ տանել։ Աննա Դալաս-  
սէն, իւր աղջիկներն, հարսերն և միւս  
դաւաճանաց կանայքն փախան, ան-  
րունարաբելի Սուրբ Սոփիա եկեղեցին  
պապանեցան, և մինչև որ Նիկեփոր  
հանդիսապէս շխոստացաւ, թէ անոնց  
կենաց չդպչիր, եկեղեցիէն դուրս չե-  
լան։ Կարգէ դուրս բան մը եղաւ որ  
իւր խոստմոնքը պահեց, բաւական աե-  
պելով փակել իշխանուհիները Պետրիո-  
նի կամ Պետրայի սուրբ Յովհաննու  
կարապետի վանքն, որ մօտ էր այն  
դուան, որ կեցած է մինչև հիմայ, և  
Բետրի Քարուուու կ'ըստի։ Գոտինոս  
պատմին կ'ըսէ, թէ կայսերը առվո-  
րութիւն ունէին, տարին երկու ան-  
դամ, մեծ հանդիսիւ այն վանքն եր-  
թարու, նախ՝ Յովհաննու կարապետի  
ծննդեան, երկրորդ՝ Գլխատման օրն։  
Հոչակաւորն Աննա կոմինենոս, 'ի յի-  
շտակ իւր մամուն նոյն վանքն բան-  
տարգուելուն, այդ եկեղեցւոյն ընծա-  
յած էր սուրբ կարապետի Աջը, ու-  
կեզօծ մասնատուվի մէջ ամփոփեալ, ո-  
րուն խութին վերայ իր շարադրած մե-  
ծավիրջ ոտանաւոր մը փորագրել  
տուած էր։ Կոստանդնուպոլսոյ առմա-  
նէն վերջը ՄԵԽմէտ Բ. այս վանքն  
չնորհց իրեն անուանի խորհրդական  
և քեռայր Միխալօղուու Մահմետ փա-  
շա մեծ եպարքոսին, 'ի պատիւ ասոր  
մօրն, որ քրիստոնեայ էր։ Հիմա հետքն  
ալ մնացած չէ այս անուանի շԷնքին։

Երկրորդ անգամն էր որ Աննա  
Դալասսէն վանքի մը մէջ կը փակուեր.  
այս անգամ պարագայք կատարեալ  
եղերական կերպարանք մ'ունէին,  
իր և իրեններուն կեանքն՝ յանդուգն  
ձեռնարկի մը մատնուած էին։ Ազա-

տութիւնն ալ շուտով հասաւ։ Ամբողջ  
ազնուականաց կողմն Բոտանիատի  
խեղճ կառավարութենէն ձանձրացած՝  
Զուրուլոնի մէջ միացան։ Յովհաննէս  
Դուկան ալ գնաց կոմինենեանց հետ  
միացաւ, ստակով և Թուրք և Հուն-  
գարացի վարձկան զինուորներով մէկ-  
տեղ։ Որոշեցին անմիջապէս մայրա-  
քաղաքիս վերայ քալել։ ճամբուն վե-  
րայ բողոր բնակիչք Ալեքսիսի դի-  
մացը կ'ելնէին, իրեն ինքնակալ ա-  
նունը տալով։ Կոստանդնուպոլսէն քա-  
նի մը ժամ հեռու Սքիցա (Եարըմ  
Պուրդազ) քաղաքը նոր կայսը մը ընտրել  
որոշեցին։ Միակ օրինաւոր իրաւուն-  
քը Միքայէլ Դուկաս Անկուչոխին և  
Մարիամ կայսրուհւոյն որդւոյն կ'իյ-  
նար, բայց կտրիճ գլուխ մը ունենա-  
լու և զօրաւոր կառավարութեան մը  
փափաքն որպէս զի յաջորդական ցեղ  
մը կարենայ հաստատել, մէկդի դրին  
այն իրաւունքն իսահակ անշահա-  
սէր մոտք Ալեքսիսը առաջակեց, որ  
իրմէ աւելի երիտասարդ և կտրիճ  
էր։ Երկայն խօսեցաւ իր եղրօօ պա-  
տերազմական յաղթութեանց և Դու-  
կասիանց հետ ունեցած ինսամութեան  
վրայ վերջապէս Ալեքսիսի ամեն ընդ-  
դիմութեանց յաղթեց, և իսահակ էր  
ձեռքովն հագուեցուց իր եղրօօ կայ-  
սերական զգեստոններն և իր վըանէն  
դուրս հանեց, ու զօրաց միաբան ծա-  
փահարութեան մէջ՝ ամբողջ բանակին  
մէջ շրջան ըրաւ։ Դուկասիանք, աղ-  
գականներն, բարեկամմերն, և զօրքն  
բարեկեցին նոր կայսրը։

Գրեթէ նոյն ժամանակ լսուեցաւ  
որ Նիկեփոր ՄԵԽմէտսացին՝ այս գէպ-  
քերէն գրգուեալ, իր բանակովն և  
թուրք գաշնակիցներովն մօտեցեր էր  
մինչև Դամալիս՝ հրուանդանն, մայ-  
րաքաղաքին դիմացն։ իր գեսպան-  
ներն գաշնակցութիւն մը Ալեքսիսին

1. Էւանտրի կամ Գըզ-Գուլէսիի դիմաց։

առաջարկեցին Բոտանիատի գէմ, և կսյուրութեան մէջերնին բաժանումն : Խորամանկ կոմիսենոս, որ գրեթէ քսան տարի վերջը խաչակրաց իշխանները պիոր խարէր, ուշացուց իր պատսախանը, կ'ուզէր առաջ կ. Պոլիս ձեռք ձեղել. ինքն ալ եկաւ և մայրաքաղաքին գիմաց բանակը դրաւ Ռակեղջերի բարձրութեանց վերայ, Բոտանիատ, այս երկու հակառակորդաց դիմաց վհատեալ, մոտածեց հրաժարականը տալ. Պահապան զօրքն թոյլ կը պատարազմէին: Ալեքսիս ասոնց թուզութենէն օգուտ քաղեց: Քարսիա կամ Գարսիոս ։ Պուռը, որ ցամաքի կողման մեծ պարսպին գլխաւոր դռներէն մէկն էր, գերմանացի ջոկատի պաշտպանութեան յանձնուած էր, ասոնց հրամանատարն էր Հեղդերանդ: Նեափ մը ծայրն կապած նամակ մը ասոր թուուց Ալեքսիս, մայիսիս Ցին իրիկուան գէմ. Կոմնենեանց բոլոր ուժն պարսպին նոյն տեղը մօտեցաւ, իրը թէ երկայն պաշտպան մը համար պատնէներ շինելու մոզք: Մութը կոխածին պէս՝ Գէորգ Պալէոլոկ Քարսիա դռան մօտեցաւ, Հիդերանդ ալ բացաւ դուռը. Հեղեղի պէս բոլոր զօրքն ներս յարձեկեցաւ: Աւագ Հինդշաբթի առաւոտն էր, կոստանդնուպոլիս արթընցաւ որ քաղաքն առնուեր էր, և թէպէտ արին շլափուեցաւ, բայց սարսափելի աւարառութիւն եղաւ. Նոյն իսկ եկեղեցեաց մէջ, անթիւ գանձեր կոմիսենեանց վարձկան օտար զինուորաց ձեռքն անցան: Աւարելու անկարգութիւնն այն աստիճանի հասաւ, որ երկու եղբարք ծլուց ըսուած

հրապարակին վրայ գրեթէ միակ մնացած, անտարակոյս կը սպաննուէին, եթէ Բոտանիատ իր կողմնակցաց հետ վրանին յարձեկած ըլլար: Ողորմելին վարանեցաւ. պահ մը մնածեց Նիկեփոր Ս'ելիսացին որդեգրել, և առաջարկեց՝ իրեն գահակից ընել զինքը: Բայց արդէն Գէորգ Պալէոլոկ Բակեղներ և Նաւահանգստին տիրեր էր, և կը պատրաստուէր նաւասորմբաւ կայսր ճանցընել տալ զԱլեքսիս, Նոյն միջոցին ճամբան հանդիպեցաւ կայսերական մեծ թիկնապահին, որ Բոտանիատի առաջարկը Ս'ելիսացւոյն կը տանէր. բռնեց գանիկայ, և իր նաւուն մեծ կայսին կապել տուաւ:

Քանի մը ցոկանաւք կը պատրաստուէին ճամբան ելնել, և Նիկեփորաց երթալ Պալէոլոկ զաննք Ալեքսիսի կողմը շահնեցաւ. շղթայի զարկաւ մեծ ծովագետն և իր գլխաւոր սպաներն, և հրամանատարութիւնն ինքն ձեռքն առաւ: Քիչ մնաց՝ որ Նոյն իսկ իւր հայրն Նիկեփորոս Պալէոլոկ, որ Բոտանիատի կողմնակից էր, ամեն բան աւրեր, գրգռելով տարստամ կայսրը որպէս զի Վարեկաց գլուխն անցած, յարձակի իւր յաղթականաց վերայ, որք ցրուած՝ աւելի զբաղեալ էին աւարելու, կամ թէ իրենց յաղթութիւնը ապահովելու: Բայց Բոտանիատ այդ վերջին կտրճութիւնը չունեցաւ:

Իսկ կոմիսենեանք ունեցած յաջողութեամբն ալ, ընտանեան զգացումն իրենց սրտի մէջ չէին խղդած՝ կ'ուզէին նախ Պետրիոն վազել, և ապահով տեղ մը գնել իրենց մայրը և իրենց քոյրերը: Ծովհաննէս Դուկաս իրենց տկարութեանը վերայ խնտաւով, յիշեցուց իրենց, որ կայսրութեան իրականապէս տէր չէին կրնար ըլլալ, մինչև որ կայսերական Պալատին շտիրէին: Մէկէն հոն վազեցին: Ճամբան Նիկեփոր Պալէոլոկին հանդիպեցան որ նոր առաջարկութիւն-

#### 1. Ելրի գարու.

2. Հիմակուան Պէտէստէնին մօտ: Սուրբան Պայագիտի մզկիթն նոյն Ըլուց հրապարակին վրայ է: Այս հրապարակին վայ էր Մեծին թէորոսի պալատն:

Ներ կը բերէր : Պատասխանեցին որ Բոտանիատայ հրաժարիլ միայն կը մնար : Պարապ տեղը Բորիլ Սլաւն շուտ մը վարեկներն և գոմատներն ժողվելով, կայսեր ներկայացուց, որոնք կայսեր համար մահն աչք առեր էին, Բոտանիատ, պատրիարքին խաղաղական խրատոց մոիի ընելով, որոշեց քաջուիլ : Լայն վերաբերուի մը ներքեւ ծածկելով իր կայսրական զգեստները՝ Սուրբ Սոփիայի եկեղեցին ապահնեցաւ : Բորիլ, զայրանալով անոր թուլութեան վերայ, ետեւէն վազեց, և տեսնելով անոր վերաբերուին տակ՝ կայսրական զարդերն, տմարդաբար քաշեց առաւ ձեռքէն, երեսէն ի վեր պոռալով, որ թագաղուրկ կայսեր մը զարդերն չէին անոնք :

Մինչեռ աննկարագրելի խառնակութեան մէջ, կոմիենեանց կողման կիցներն Պալատին մէջ զԱլեքսիս կայսը կը հրատարակէին, քանի մը անձ-

նանուէր բարեկամք տեսնելով որ Բոտանիատ շատ մծու էր խառնակութեանց, Հռչակառոր անուանեալ Ս. Աստուածածնի եկեղեցին տարին, որ է հրմակուան Սուլու-Մանասարըն 'ի Սամաթիա : Հոն՝ խեղճն կրօնաւոր եղաւ, և այնպիսի նուաստացուցիչ անկմանէն վերջն շատ չապրեցաւ և հոն թաղուեցաւ : Երեք տարի միայն թագաւորեր էր, 1078 մարտի 31էն մինչև 1081 ապրիլ մէկ :

Խսահակ կոմիենոս, որ իր ցեղին առաջինն եղաւ կայսերական թագը կրող, երկու տարի միայն թագաւորեց, և իբր թէ ճամբայ բացաւ իւր տոմմին : Ալեքսիս եղաւ այն մեծ և փառաւոր թագաւորական ցեղին իրական գլուխն :

(Շարայարելի)

1. Այս եկեղեցին Ռոմանոս Առգիւրոս շինաժէր . 1643 էն Սուրբան իպրահմիմի հրամանաւ ՚ի թունաց Հայոց անցաւ :

## Ա Զ Դ

Բագմավիայի (Պուակ ժմ. էշ 550) ծամօթութեամ մէջ վատերգակ Ամիրջամեամի համար լսուած էր, թէ Ռուսիու տէրութեամ ծափքով Խոսիոյ մէջ երգեցողութեամ արուեստը կատարելագործեց . սակայն յետոյ իմացամք նիշդը . որ ոլ թէ ուռսակ . տէրութեամ, պլ ազմիւ ազգայնոց կոռաւանդին Հիշարեանի, Արամեանի, Լույայեանի և իր աղա ըմկերմերու ծեռատուութեամի ի զըսկ համեց այմ գործը : Բ. Թէզար Ամիրջամեամ Գէորգեամ մեմարամում եղած չէ բժաւ, պլ Ներսիսեան վարժարամի մէջ միապ կատարած է իւր Օախմակամ ուսմումբը, ուսկից դիտաւորութիւմ ումէր ամցմել Գէորգեամ մեմարամը :